

ՈՒՍՈՒՄՆ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

ՅԵՐԲՈՊ

(Տես յ'էջ 390)

Գ. ԼԱՆԿԼՈՒԹ

ԼԱՆԿԼՈՒԹ Վիկտոր Ժնաւ ի Տիէփ Գաղղիոյ ի 20 մարտ յամի 1829 : Հին Հրովարտական (Chartes) դպրոցին և արևելեան կենդանի լեզուաց ուսումնարանաց մէջ սորվելով, 1852-3ին Նափուէոն Գ. կայսեր յանձնարարութեամբ ուսումնական-հետազոտական ուղեւորութիւն մը ըրաւ ի Կիլիկիա և ի Փոքրն Հայաստան : Հետը բերաւ հաւաքումն մը թրծած աղիւսէ շինուած արձաններու զոր Տարսոնի նախնի մեղեւատանի մէջ գտեր էր, ինչպէս նաև հարիւրի չափ արձանագրութիւնը Կիլիկիոյ յոյն, հռովմայեցի, բիւզանդական և հայ լեզուներով, զորս ապա հրատարակեց ի Փարիզ. (Inscriptions grecques, romaines, byzantines et arméniennes de la Cilicie; Paris. 1854). Տեղեկագիր մը այս ճանապարհորդութեան սուղագրեցաւ ի 1854, բայց ամբողջութիւնը ի 1861 այս խորագրով. « Ուղեւորութիւն ի Կիլիկիա և ի լեռինս Տարսոնի ». (Voyage dans la Cilicie et dans les montagnes de Taurus), քանևևթ պատկերներով և մէկ աշխարհագրական քարտիւ : Մասնագիտական եռանդով մը զբաղեցաւ լանկլուս նաև կրամագիտութեամբ, ժամանակագրութեամբ և հրովարտական գիտութեամբ, ինչպէս յայտնի կ'երևնայ իր երկասիրած գրքերէն :

1861 յիտալիա դրկուեցաւ լանկլուս ուսումնասիրելու խաչակրութեանց ժամանակ Գաղղիոյ և Հայոց արբունեաց մէջ վերաբերութիւններն : Այն առթով հրատարակեց Տեղեկագիր մը սրբոյն Ղազարու կղզոյն ու մենաստանին վրայ, հանդերձ համառօտ տեսութեամբ հայ ազգին պատմութեան և մասնաւորութեան, որ և հրատարակուեցաւ նոյն կղզոյն տպարանէն այլևայլ անգամ, և ունեցաւ նաև անդրկական, գերման, լեհ և հունգար թարգմանութիւններն ու տպագրութիւններն : Բնագրին առաջին տպագրութիւնն եղաւ ի 1863, ու հետևեալ տարին հրատարակուեցաւ նաև յԱրիական օրագրին այս խորագրով. « Յիշատակագիր ի վերայ սկզբնաւորելոյ մասնաւորութեան և դպրութեանց ի Հայաստան » (Mémoire sur les origines de la culture des lettres en Arménie, p. 200-223). ու « Միխիթրեան Միաբանութիւն և մենաստան Հայոց ի Ս. Ղազար » (La Congrégation des Mékhitaristes et le couvent arménien de S. Lazare, p. 383-397):

Նոյն տարին հրատարակեց ի Հանդէս Արևելից « զԺամանակագրութիւն Հեթմայ տեառն Կոսիկոսի, գրուած Հեթում կրօնաւորի, որ հեղինակ է պատմութեան թաթարաց » . (Chronologie de Héthoum, seigneur de Górigos, ouvrage inédit du moine Aïthon, auteur de l'histoire des Tartares). Նոր շար, հատոր ԺԵ. էջք 103—114 : Ի Սուրբ Ղազար վեներակոյ ալ հրատարակեց « զԳանձարան հայկական հրովարտակաց » (Le Trésor des Chartes d'Arménie, ou Cartulaire de la Chancellerie royale des Roupéniens, comprenant tous les documents relatifs aux établissements fondés en Cilicie par les ordres de chevalerie institués pendant les Croisades et par les Républiques de l'Italie) pp. 242 :

Լանկլուայի գլխաւորագոյն արդիւնք մ'է որ ձեռք զարկաւ Հայոց հին և նոր պատմւաց հրատարակութեան ընդ հովանաւոր պաշտպանութեամբ Նուպար փաշայի և սրբոյն Ղազարու միաբանից, և ուրիշ թէ՛ օտար և թէ՛ ազգային հայագիտաց աշակցութեամբ : Միայն երկու հատորք տպագրուեցան այս կարևոր և մեծապէս հետաքննական հրատարակութեան : Առաջին հատորն ի 1867, որ կ'ամփոփէ պոյն և զսորբի պատմիչս որ ի հին ժամանակաց թարգմանուեցան ի հայ, և են . Մար Իբաս Կատինա, Բարդաձան, Ազաթանգեղոս, Փաւստոս Բիւզանդ, Ղերուբնա եղեռացի, Չենոբ Գլակ, Յովհաննէս Մամիկոնեան, Սուտ Կալլիսթենէս, Գրիգոր Մագիստրոս՝ որոյ վրայ Լանկլուա յօդուած մը հրատարակեց յԱսիական Օրագրի ի 1869, Ս. Եպիփան, և այլն : Երկրորդ հատորն, հրատարակեալ ի 1869, հինգերորդ զարու պատմւաց այլևայլ երկասիրութիւններն կը բովանակէ, եւ են . Կորիւն, Մովսէս Խորենացի, Եղիշէ, Ղազար Փարպեցի, քանի մի հատուածովք ի գրոց Եղնրկայ, և ժամանակակցական տախտակներով : Նուպար փաշա, այս մեծ ձեռնարկին պաշտպանն, ծնած է ի Զմիւռնիա . զստիարակուած ի Զուիցերի և ի Թուրուզ Գաղղիոյ : Եզիպտոսի մէջ արտաքին գործոց նախարարութեան քարտուղարի պաշտօնը վարելէն ետքը, զրկուեցաւ ի Լոնտոն յամի 1850, և Իսմայիլ փաշայի կառավարութեան ատեն՝ անոր պաշտօնեաց նախարարն եղաւ արտաքին գործոց ի 1866 . ու արիօը հետ քաշուեցաւ պաշտամանէն յամի 1879 : Իր պաշտպանութեամբ հրատարակուելիք հայ պատմագրաց հաւաքումն հինգ հատոր պիտի ձևացնէր . բայց Լանկլուայի մահուամբ (14 մայիս 1869) խափանուեցաւ . և Եւաբիստ Բրիւսոմ՝ որուն յանձնուեցաւ գործոյն շարունակութիւնը, վախճանեցաւ հետեւեալ տարւոյն մէջ : Այն միջոցին և աւթով էր որ Պրոսէի՝ մեր արդէն յիշած հաւաքումն սկսաւ տպագրուիլ, Լանկլուայի ձեռնարկին համար արդէն սահմանուած հատորներն :

Բաց ի արդէն յիշատակուած հրատարակութիւններէն, Լանկլուա Հանդէս Բնախօսական կոչուած ամսագրին մէջ հրատարակեց հետեւեալ գրուածը . « վաւերականք պատկանաւորք պատմութեան Լուսինեանց Փոքրուն Հայոց ի 1342 աւէ ց1394 » . (Documents pour servir à l'histoire des Lusignans de la Petite Arménie de 1342 à 1394) : — « Յիշատակարան ի վե-

րայ քաղաքական և վաճառականական յարաբերութեանց հասարակապետութեանն Գենուայ ընդ թագաւորութեան Փորոն Հայոց յ' Ժ. Գ. և ի Ժ. Գ. դարս » զոր տպագրեց ի 1856 յօրագրի Հանդես արևելից. (Mémoire sur les relations politiques et commerciales de la république de Gènes avec le royaume de la Petite Arménie pendant les XIII et XIV siècles): Նոյն հանդիսին մէջ. « Թէ ո՞րն է Հայաստանի տեղը աշխարհի պատմութեան մէջ ». (Place de l'Arménie dans l'histoire du monde), Հաս. ԺԲ 235-249: — « Խորհրդածութիւնք ի վերայ յարաբերութեանց Հայաստանի ընդ Գաղղիոյ ի միջին դարս ». (Considérations sur les rapports de l'Arménie avec la France au moyen âge). էջ 256-276: — « Օրագրութիւնն առ Հայս » (Les Journaux chez les Arméniens): ի Հանդես երկոց աշխարհաց (Revue des Deux mondes): ի 1863, « Հայք Տաճկաստանի և կոտորածք Տաւրոսի (Les Arméniens de la Turquie et les massacres de Taurus): — Պետերբուրգի Ակադեմիոյ Ասիական մասին յիշատակագրոց ալ մասնակից եղաւ Լանկուա հետեւեալ գրուած ներովը զորս հրատարակեց. « Ճաշակ պատմական և քննադատական ի վերայ ընկերական և քաղաքական կազմաւորութեան Հայաստանի՝ առ հարստութեամբ թագաւորացն Ռուբինեանց՝ ըստ վաւերականաց որ պահին ի դիւանս Եւրոպիոյ ». (Շար եօթներորդ, հատոր Գ. 1860, էջ 1-85). Essai historique et critique sur la constitution sociale et politique de l'Arménie sous les rois de la dynastie roupénienne d'après les documents conservés dans les archives de l'Europe: — « Ուսումնասիրութիւն ի վերայ աղբերաց պատմութեան Հայոց ի Մովսիսէ Խորենացոյ » (Հաս. Գ. 1861, էջ 293-368). Etude sur les sources de l'histoire de l'Arménie de Moïse de Khorène: — « Թուղթ առ Պրոսէ ի վերայ յաջորդութեան թագաւորաց Հայոց Ռուբինեան հարստութեան, և Լուսինեան տո՛մին, ըստ արևելեան և արևմտեան աղբերաց ». (Անդ. 413-428). Lettre à M. Brosset sur la succession des rois d'Arménie. — Տեղեկութիւն ի վերայ սկեզիր հրովարտակին՝ զոր պարգևեաց Սիկիլիացոց Լեոն Ե թագաւոր Հայաստանի յամի 1331. (Notice sur le Chrysobulle octroyé par Léon V, roi d'Arménie, aux Siciliens, en 1331). Ի Յիշատակագիրս Պետերբուրգի Ակադեմիոյ, հատոր Ե. 375-389: — « Քաղուած ժամանակագրութեան Սմբատայ տեառն Պապեոսնի, Հայոց մարաշխատի, հանդերձ շարայարութեամբ յօրինելոյ յայլմէ, և պատմութիւն Ռուբինեանց ի հաստատութենէ նոցա ի կիլիկիա մինչև ի սպասսպուս ընդունի հարստութեանն, ի վերայ տպագրաց բնագրին որ ի Մովսիս և ի Փարիզ. » (Extrait de la Chronique de Sempad, seigneur de Babaron, comnêtable d'Arménie, suivi de celle de son continuateur, comprenant l'histoire des temps écoulés depuis l'établissement des Roupéniens en Cilicie jusqu'à l'extinction de cette dynastie, traduite sur les éditions de Moscou et de Paris):

Արաբական օրագրին մէջ ալ (Հինգերորդ շար, Հատոր Դ. 257-308) հեռեւեալ խորագրով հատուած մը հրատարակեց. « Ուղեւորութիւն ի Սիս, մայրաքաղաք Հայոց ի միջին զարու » . (Voyage à Sis, capitale de l'Arménie au moyen-âge), ի 290-297 յէջն ցուցակ մը կը գնէ հարիւր քառասուն և հինգ գրչագրաց մենաստանին Սոոյ, զորս յայդղեյաւ տեսնել, և 145 թիւ գրչագիրը ստանալ, որ երեքտասաներորդ դարուն ապրող Սարգիս վարդապետի մը մեկնարանական գրուածոյ հատուած մ'է, և կը պահուի պժմ յԱզգային Մատենադարանին որ ի Փարիզ :

Մահուրնէն երկու տարի յառաջ ուրիշ ընտիր գրուած մ'ալ հրատարակեց Լանկլուա, և էր. « Աշխարհագրութիւն Պտղոմեայ, լուսանկարատիպ նմանահանութիւն յոյն գրչագրին որ ի վանս Վատոպետի յԱթոս լերին » . (Géographie de Ptolémée, reproduction photolithographique du manuscrit grec du monastère de Vatopédi au mont Athos). սպագրեալ ի Փարիզ ի 1867, Ներածութիւնն՝ որ « Աթոս լեւոն և որ ի նմա վանորայք » կը կոչուի, արդէն տարի մը յառաջագոյն առանձինն հրատարակուած էր :

1868ին սպագրեց ի Ս. Ղազար Մխիթարեանց զգաղղիական թարգմանութիւն ժամանակագրութեան Միխայելի Ասուրլոյ . (Chronique de Michel le Grand, auteur de XII siècle, patriarche des Syriens Jacobites, traduite pour la première fois de la version arménienne du prétre Ischok).

Ե. ՊՈՐԷ

Եւգինէոս Պորէ ծնաւ յԱնտէր Գաղղիոյ ի 1809 (5 օգոստ.) : Հայրը՝ նախկին զուռի շոկատի զօրաց՝ վախճաներ էր ի 1812 : Պորէ՝ հայրենի քաղաքին մէջ իր ուսմանց առաջին ընթացքը կատարելէն ետքը՝ 1826ին մտաւ ի վարժարանն Սթանիսլաս ի Փարիզ, ուր հետեւեալ տարւոյն մէջ՝ ի մըրցանս իմաստասիրականին պատուոյ առաջին յաղթանակը տարաւ : 1828ին կորսընցուց նաև մայրը, որոյ տուած բարեպաշտ դաստիարակութիւնը յորդորածիտ ըրաւ զպատանին ի փնտուել զբարեկամութիւն Լամբնէի, և յորմէ խրախուսեցաւ ձեռք զարկած ուսումնական ընթացից մէջ եւս քան զևս յառաջագիմելու : 1834ին երբ Լրվայեան Տրֆլորիիլայ իտալիա նանսպարհորդութիւն մը ըրաւ, Գաղղիոյ հասարակաց կրթութեան նախարարն կիզոյ, առնուանց զՊորէ առժամանակեայ ուսուցիչ հայ լեզուի՝ Փարիզու արևելեան կենդանի լեզուաց մասնաւոր դպրոցին մէջ : Այս առթով Լամբնէ կը գրէր առ Պորէ. « Ուրախակից եմ թէ՛ աշակերտացք թուոյն համար որ կը յաճախեն ի լուր դաստիասութեանցդ, և թէ՛ հայկական մատենագրութեան նկատմամբ ըրած նոր գիւտերուդ » : Նոյն միջոցին Ասիական ընկերութեան ամենէն աւելի գործունեայ անդամակիցներէն մէկն էր Պորէ : Հայ լեզուի ուսուցչու-

Թեան ընթացքը շարունակեց մինչև ի 1835, և ի վերջ նոյն տարւոյ գնաց ի վանս Մխիթարեանց որ ի Ս. Ղազար վեներտոյ, ուսումնական մասնաւոր պաշտամամբ մը : Հոն յօրինեց ու ստպարել տուաւ նոյն միաբանութեան վրայ տեղեկութեան գրուածք մը, ու վանաց Հայկական կանառին անգամ անուանեցաւ : Չոր Լամբնէ լսելով հետեւեալ տողերն կը գրէր առ Պորէ. « Գեղեցիկ հրաշալիք տեսար, և ուժովցար այն աշխարհին լեզուին մէջ, ուր կ'ըսեն թէ նոյայ տապանը կանկ առաւ. և ակադեմական ալ եղար... Հանութեամբ պիտի կարդամ այն տեղեկութեան գիրքը, որոյ լուրը կու տաս ինձ : Սրբոյն Ղազարու միանձուեք արդէն նման գրուածք մը հրատարակած են, յորում իրենց հիմնադրին վարքը կայ, և այն անհաստալի դժուարութիւններն որոց բռնադատուեցաւ յաղթել, որպէս զի կարող ըլլայ հաստատուիլ հոն՝ ուր իւրքն յետոյ այնչափ յատշաղիմեցին » : Տարի մը ետքը Պորէ տեսնելով զԼամբնէ որ կը հակառակի եկեղեցական իշխանութեան, գատուեցաւ իրմէ. ու 1836ին Սիդղափառ տիեզերք կոչուած լրագրին խմբագրաց մէկն եղաւ : Արդէն 1833ին իբր նախախայրիք իր հայկական ուսմանց՝ Ասիական օրագրին մէջ (271—298) հրատարակեալ էր Արքանմու Ողորդ ի վերայ սամանն կոտտանդնուպոլսի կոչուած քերթմանոյն թարգմանութիւնը, հանդիպելով անոր մէկ գրչագրին յԱզգային մատենադարանին (թիւ 80), ու 1835ին ալ (293—7) հատուած մը յողբերգութենէ Շնորհալայն որ յառուսն Երեսիոյ : Երկասիրութիւն մ'ալ յօրինեալ էր ընդհանրապէս ի վերայ Հայաստանի, Պատկերագարո տիեզերք (Univers pittoresque) կոչուած աշխարհապատում խմբագրութեան համար, որ հրատարակեցաւ ի 1838 բազմամթիւ պատկերներով և 144 երկիրն սեղմ էջերու մէջ բովանդակուած : Հատարակաց կրթութեան նախարարն և Արձանագրութեանց ու Գեղարուեստից ճեմարանին զլիաւորն յանձնեցին որ ուսումնական ճանապարհորդութիւն մը ընէ յԱրեւելս : 1837 տարւոյն սկիզբներն այս պատուաւոր յանձնարարութիւնն կատարելու ձեռք զարկաւ. « Կ'երթամ, կ'ըսէր, յայց երկրին՝ որ Քրիստոնէութեան որրանն եղաւ, հոն խօստուղ լեզուն ուսումնասիրելու, և յիշատակարանները քննելու » : Քիչ ատեն յամելով ի վիէննա, Թրիեստ, Սիրա, հասաւ ի կոտտանդնուպոլիս, և հայ ընտանեաց մը քով հաստատեց բնակութիւնն : Բաց ի հայ լեզուէ, տեղեակ էր նաև պարսիկ, արաբ, տաճիկ, հերբայեցի և փիւնիկեցի լեզուաց : Ի Պոլսոյ գնաց ի կարին, անտի ի Դաւլթեմ, (15 նոյեմբ. 1838) ուր դպրոց մը հաստատելով, տարի մը կառավարեց զայն : Թեալոյ բնակութիւնն հաստատելով ի Ջուղա (29 սպրիլ 1840), մերձ ի Սպահան, բազմամթիւ պարսիկ երիտասարդք՝ հարուստ ընտանեաց զաւակը, աշակերտեցան իրեն, և ուստի բազմամթիւ ուսումնական տեղեկութիւններ հաղորդեց ի Փարիզ : Երկու տարիէն դարձաւ ի Գազդիս, 1842ին, ուր իր հետաքննական երկասիրութիւնն որ կը կոչուի « Թղթակցութիւնք և յիշատակարանք ուղեւորի միոյ յարևելս » արդէն 1840ին հրատարակուած էր ի Փարիզ : 1843ին ճանապարհորդութիւն մը ընելով ի

Հոռլմ, սրբազան քահանայապետին ներկայացաւ, ու երկրորդ անգամ զար-
 ձաւ ի Պոլիս: 1846ին հրատարակեց Ուղղափառ տիեզերաց (Univers catho-
 lique) քահներորդ երկրորդ հատորին մէջ Մովսիսի Կաղանկատուացոյ Ա-
 զուանից պատմութեան թարգմանութիւն մը, որ երկու տարիէն ետքը կրկին
 տպագրուեցաւ, Ճանապարհորդութեանց Տարեգրութեանց (Annales des Vo-
 yages) մէջ՝ Վիլիէն տը Սէն-Մարթէն բազմահմուտ աշխարհագրին ծա-
 նօթութեամբք: 1847ին ուղեւորութիւն մը ըրաւ յԱլճիպեղագոս. ու հե-
 տեւալ տարին՝ Գաղղիոյ կառավարութեան յանձնարարութեամբ Երուսաղէմ
 գնաց՝ ուսումնասիրելու Սրբազան տեղեաց խնդիրը: Այն առթով հրատարակեց
 74 էջերէ ձեւացած տետրակ մը խնդիր առջր տեղեաց մակագրով, և որով
 տարիներ անցնելէն ետքը գրադեցաւ նաև Վիկտոր Լանկուա:

Փափաքելով ինքզինքը եկեղեցական վիճակի տալ, Պորէ 1850ին հե-
 բակտրութիւնն ընդունելով՝ զարձաւ ի Փարիզ. բայց հետեւեալ տարին բըռ-
 նագատուելով վերադառնալ ի Կոստանդնուպոլիս՝ Վոսփորի Պէպէք կոչուած
 գիւղին մէջ հաստատուած դպրոցին վերատեսչութիւնը իրեն յանձնուեցաւ:
 Իբրև այցելոս, ամէն տարի կ'երթար ի Չմիւռնիս, Սանդորին, Նաքսոս,
 Սէլանիկ, Մանասիթր: Խորիմու պատերազմին ժամանակ կարգի դրաւ զի-
 նտորական շարժական հիւանդանոցներն, և մաղձախտէ բռնուածներուն ծա-
 ոայեց ամենայն անձնանոխրութեամբ ի վառնա: 1866ին ընդհանուր քար-
 տուղար եղաւ Առաքելաւանից ուխտին՝ որոց կը վերաբերէր, և ապա ընդհա-
 նուր առաջնորդ ի 1874: Նոյն պաշտաման մէջ մեռաւ յ'3 մայիսի 1878:

Ե. ԲԻՒԻՏՈՄ .

Այս հայազէտ գաղղիացոյն աշխատասիրութիւններն ցրուած բլլալով յայլ-
 եւայլ ուսումնական հանդէս, բանասիրաց հաճոյական կը կարծենք զանոնք
 ամէնքն աստէն միացընելը: Իր առաջին հատուածն հրատարակուեցաւ յամի
 1861 ի Հանդէսն Արևելից (Revue de l'Orient, նոր շար, Հատ. ԺԳ.)
 և խորագիրն է « Ազգային Սահմանադրութիւն Հայոց » (Constitution na-
 tionale des Arméniens), թարգմանեալ ի հայէ . (էջ 1-18): 1863-4ին
 նոյն հանդիսին ԺԵ, ԺԶ, ԺԷ հատորներուն մէջ հրատարակեց զթարգմա-
 նութիւն պատմական երկասիրութեան Արիստակիսի Լաստիվերացոյ, սրբոյն
 Ղազարու տպագրին վրայ, ծանօթութեամբք: Մետառներորդ զարու մէջ
 ապրեցաւ Լաստիվերացի, և զրեց զպատմութիւն կործանմանն Անուոյ ի Յու-
 նաց, և զսկզբնաւորել արշաւանացն Սելճուզեանց (1000-1071): Թարգ-
 մանիլը զեղշած է զբազմաթիւ վկայութիւնս ի սուրբ Գրոց, զոր հեղինակը
 մէջ կը բերէ. « Ուուռցիկ և ողբերգական ոճ մը, կ'ըսէ Մոհլ, կը տիրէ
 այս հեղինակութեան մէջ և զժուարին կ'ընէ ընթերցումը. բայց չիժածկեր
 Հայոց թերութիւններն ու մասնութիւնները. և կը ցուցընէ զպատճառս և
 զմիջոցս այն երկարատև և աղիտալի ողբերգութեան, որով ամբողջ պատ-

մութեան ընթացքը արեան և աւերածոյ հետքը կը կրէ » : Ասիական օրագրին մէջ ի 1863 (Ձգ շար, էջ 400—475) Բրիտոմ հրատարակեց Չեւորայ Գլակայ ասորի եպիսկոպոսի Տարօնոյ պատմութիւնը, կամ զգրուագ դարձի Հայոց ի քրիստոնէութիւն. և որոյ բնագիրն հրատարակեալ է ի Պոլիս 1708, և ի վենետիկ 1832 : Վերոյիշեալ ժիւլ Մոնլ՝ զբնի վրայ տուած տեղեկութեան մէջ կ'ըսէ. « Տարօնոյ գաւառին պատմութիւնն է, ի սահմանադրութիւն Սիւրիոյ, որ երրորդ դարուն մէջ՝ Տրդատայ քրիստոնէական հաւատքն ընդունելէն ետքը՝ ուժով դիմակալութիւն ըրին, հոն հաստատուած հնդկի քրմաց գաղթականութիւն մը - բայց հեթանոս յաղթուեցան. կործանեցան անոնց մեհեանք, և սուրբն Գրիգոր պատուիրեց Չեւորայ որ ակահաստես վկայ էր՝ ասորի եկեղեցեաց գիտութեանն համար՝ եղած պիպուածոց պատմութիւնը շարագրել իրենց լեզուով » : — Ասիական ընկերութեան 1864 փետրուարի 1 ձին նիստին՝ Բրիտոմ քանի մը մասնաւոր տեղեկութիւններ տուա Ողիմպիանու ընծայուած յոյն և լատինական տակաց վրայ, որոց բնագիրը կորսուած ու միայն հայ թարգմանութիւնն հասած է առ մեզ և հրատարակեալ ի Ս. Ղազար վենետիկոյ՝ Միխիթարայ Գոշի տակաց հետ ի 1842 և ի 1854. — Ասիական լրագրին վեցերորդ շարին եօթներորդ հատորոյն մէջ՝ (101—238) ի առաջ լեզուէ ի գաղղիականն թարգմանեց և ի լոյս ընծայեց՝ Պատկանեան Քերտլբէի, Պետրոսոզի հուշականուն հայագգի վահանանեալ ուսուցչին ամենէն աւելի գեղեցիկ երկասիրութեանց մէկը. « Ճշակ պատմութեան Սասանեան հարստութեան՝ ըստ հայ պատմչաց » . (Essai d'une histoire de la dynastie des Sassanides d'après les historiens arméniens) : Իններորդ հատորոյն մէջ ալ (147—204) « Քաղուած յիսկեփորիկ կոչեցեալ գրոց, լուծմունք ընթերցուածոց ինչ գրոց սրբոց ի խնդրոյ Հեթմոյ ասաֆնոյ, Թազաուրի Հայոց, ի վարդան վարդապետէ, Թարգմանեալ յաշխարհիկ լեզուէ բնագրին ի գաղղիականն՝ յԵւարիստէ Բրիտոմ » : (Extrait du livre intitulé Oskóphorik, solutions des passages de l'Écriture sainte, écrites à la demande de Héthoum I^{er}, roi d'Arménie, par le vardapet Vardan, traduites de l'arménien vulgaire sur le texte original, par Evariste Prud'homme : — Նոյն Ասիական լրագրին մէջ, (վեցերորդ շար, հատոր ԺՁ 1—293) ի առաջ լեզուէ թարգմանեց և ընծայեց բանասիրութեան Պատկանեանի կարևորագոյն երկերէն մէկ մ'ալ, « Հետազոտութիւնք ի վերայ կազմութեան հայ լեզուի, ծանօթութեամբք և յաւելուածովք յեղուարգայ Տիւրրիէ » . (Recherches sur la formation de la langue arménienne, avec notes et additions par E. Dulaurier).

Ասոր վրայ տուած տեղեկագրին մէջ (29 յունիս 1874) այսպէս կ'ըսէր է. Ռընան. « Այս աշխատասիրութիւնը Պորի դպրոցին ընտիր սկզբամբքը մտածուած և յօրինուած կ'երևնայ : Շատ լաւ կերպով ցոյց կուտայ թէ ինչ տեղ կը գրուէ հայ բարբառ՝ իրանական գերդաստանի լեզուաց մէջ .

ինչպէս նաև առանձինն ինամութիւնը կամ նմանութիւնը գեների հետ ; ու անկման կամ խոր ծերութեան վիճակը՝ որոց հասած է քրեականական փոփոխմամբք և զարտուղութեամբք . զառամութիւն մը՝ որոյ ուրիշ օրինակ չկայ՝ բայց եթէ պարսիկ արդի լեզուին մէջ » : Ինքն հեղինակն ալ կ'ակնարկէ տեղ մը իր գրուածոյն մէջ թէ « Հայք իրենց լեզուին և սերնդեան նմանութեամբ՝ իրանեան մեծ գերդաստանին կը վերաբերին » , բայց այս ենթադրութիւնք ապացուցուած չեն , մանաւանդ թէ արգեամբք կը թուին ստիլ : — Արեւելից հանդիսիւն մէջ (շար չորրորդ , Հատ . Ա) Բրիւտոմ ուսեբէնէ թարգմանեց ի գազղիացի՝ Մկրտչի Էմին մէկ երկասիրութիւնը « Հայկական ալֆաբետաց » վրայ (De l'alphabet arménien, 439—467) : Նոյն հանդիսին մէջ , որոյ հրատարակութիւնք զարեցաւ ի 1865 , կը թարգմանէր նոյն Մկր . Էմին « Հայկական հեթանոսութեան » (Du paganisme arménien) գրուածը : — Հոն կը գտնենք նաև թարգմանութիւն մը Գալֆախեան Հ . Խորենայ Արշակ Բ ողբերգութեան : Վերջացրենք Ռընանի խօսքերով . « Խիսա կանխահաս եղաւ Եւարիստ Բրուտոմի մահը . քառասունուերեք տարուան էր երբ մեռաւ այս հանճարեղ ու գիտնական անձը : Իր ամենէն աւելի սիրելի խորհուրդն էր հետազոտական ուղեւորութիւն մը ի մատենադարանս Հայաստան աշխարհի : Հայկական լեզուի ունեցած հմտութեամբ ցաւալի է որ չկրցաւ աւելի օգտակարագոյն ինչ ընծայել ուսումնասէր աշխարհի » :

Թ . Ա . ԳԱՏՏԷՐԻԱՍ

Յովսէփ Անդրէաս Գաստրերիաս ծնաւ ի 1855 և մեռաւ ի 28 մայիս 1883 : Տիւրքիէ և Ժիւլիէն Վինսոնի աշակերտ , և ուսուցիչ հինտուսիանի և թամուլ լեզուաց՝ արևելեան լեզուաց դպրոցին մէջ , առաջին եղաւ որ հայկական լեզուին մէջ ցուցած յառաջադիմութեան համար նոյն դպրոցէն վկայագիր (diplôme) ընդունեցաւ : 1880ին ընտիր թարգմանութիւն մը ընծայեց որտալարժ գրուածի մը՝ Հայաստանի ազիտից ու սրբոյն Վահանայ Գոզթնացոյ մարտիրոսութեան վրայ . (Ասիական օրագիր , երեսներորդ շար , հատոր ԺՁ 177—214) : Երբ հրատարակեցաւ այս գրուածք , Ռընան հետեւեալ գեղեցիկ անդադարձութիւնն կ'ընէր . « Հայաստան՝ քրիստոնեայ արևելից միակ ազգն է որ կը զգայ իր ընկճումը և հարատարութիւնը , իսկ առ այլս , ոչ մի բողոք , ոչ մի ձայն . զէթ գրաւոր յիշատակարանաց մէջ որ հատեր են մինչև առ . մեզ : Ո՞ր են գանգառք Եզիպտոսի . ո՞ր Ասորաց : Այսպիսի լուս համակամութիւն անշուշտ անկէ յառաջ կու գայ՝ որ հպատակ վիճակը շատ աւելի տանելի էր այդ առաջին դարերուն մէջ նկատմամբ ազգաց որ միայն կրօնական պէտք ունէին . Հայաստան որ այդ տիրապետութեան ժամանակ աւելի լուրջ քաղաքական կեանք մը ունէր , ունեցաւ խօսքեր՝ գրուցելու համար թէ իր մահը մերձաւոր կը զգար » : —

1882 Գատտերիաս փղբրիկ՝ բայց մեծապէս հետաքննական հատոր մը հրատարակեց « Հայաստան և Հայք » խորագրով (L'Arménie et les Arméniens)։ Հայ ազգին քաղաքական պատմութեան համառոտութիւն մ'էր այդ երկասիրութիւն։ Յետոյ տուաւ ինք զինքը յուսումն վրաց լեզուին, զոր անհրաժեշտ կը համարէր հայերէնի բանասիրական ուսմանն համար. և այս վախճանաւ գրուածք մ'ալ հրատարակեց Հանդես լեզուագիտական և բանասիրական համեմատական (Revue de linguistique et de philologie comparée) — ուսումնասիրութի ժր հատորին մէջ (1881, յէջ 275-311)։

ՄՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԱԽԻՋԵԻԱՆՈՒ

ՄԱՍՆ ԶՈՐՐՈՐԴ

(Տես յէջ 436)

Ս. Ս. Ա. Ք. Ա. Ք. — Միտարակոյս տեղոյս թաթարները Միջին Ասիայէն դուրս եկած ժողովրդոց սերունդներն են՝ խառնուած պարսիկ և այլ ցեղերու հետ։ Թաթարները մերթ քուրք և տաճիկ եւս կը կոչուին. և պարսիկ մատենագիրք այս անուանակոչութիւններ՝ Միջին Ասիոյ ցեղերու մի քանի հասարակութեանց կը վերագրեն, որք իրենց արշաւանքը՝ Հայաստանի սահմաններու մօտ դադարեցուցեր էին։ Այդ միջնասիոյ վայրագ ասպատակաց մնացորդք՝ խառնուելով այլեւայլ օտար սոհմերու հետ, ժամանակի ընթացքով փոխեցին բովանդակ իրենց կենաց նախկին տարագր. և ոչ այսչափ միայն, այլ եւ իրենց կրօնքն այլ անխախտ չմնաց. վասն զի ասոնք ըստ աւանդութեան յառաջ սուննի աղանդը կը դաւանէին՝ և ոչ թէ չիայ, Մուսուլմանները իրենց բնական ձրից և կենաց տարագուն համեմատ՝ երկու դասաւորութեան կը բաժնուին, ի հաստատարնակ և թափառական։

Առաջինները՝ քաղաքաց և անոնց մերձակայ հովտային դիւղերու մէջ կը բնակին, և աւելի նախանձայոյզ են իրենց կրօնական հաւատալեաց՝ քան զթափառականները, և միանգամայն աւելի այլ քաղաքակիրթ և ազնուական։ Ասոնք օտար ազգաց հետ յարաբերութեան մէջ եղած ժամանակ՝ շատ կը զգուշանան իրենց թշնամանական զգացումներն յայտնել, թէ և քրիստո-